

իր երկայն թշուառութիւններէն ստացած չարիքն , իր զանազան ատեն ունեցած կրթութեան վիճակն , և առաջ կամ ետք մնալուն պատճառներն : Ի սոնք քննելով խել մը բնաւորութիւն երւան կ'ելլան ազգերնուս վրայ , թէ լաւ և թէ գէշ . ան ատեն դաստիարակին կը մնայ որ լաւ ձիբերն աճեցրնեւ և հաստատէ , վաս բնաւորութիւններն ցուցընէ թէ որչափ վնասակար եղած են ազգերնուս և մարդկութեան , և խել ջանայ . խեկ վարպետութիւնն հոս պիտի ըլլայ՝ որ իր խրատներն և կրթութիւնն՝ յարմարցընէ իրեն ձանցած հայու սրտին , մոքին և ակրնջին :

Ի յս բանս որ լաւ դիտուի և բարեսէր հոգւով կատարուի , կրնանք մեծ յոյս ունենալ որ ազգերնիս կրթուի անշուշտ , կրթուի լաւ և կրթուի շուտ : Դիտենք որ կրթութեան մեծ հնարքն է օրինակն . արդ այս կերպս զկրթութիւնն օրինակի վրայ առնելու պէս է . երբոր դաստիարակն ազգին լաւ յատկութիւններն կը ձանցընէ , գովէ և հետեւելու ձամբան կը ցուցընէ , ըգդայուն աշկերտն դժար է որ չէտեկի . վասն զի լաւութիւնն որ սովորաբար դիւրին չերենալուն համար հետեւող չունենար , հոս ազգային պարծանաց ազնուական հպարտութիւն մը օգնական գտնելով՝ կը դիւրանայ . նոյն պէս ալ երբ ազգին ընդհանուր սեպուած պակասութիւն կամ մոլութիւն մը ցուցուի և ցաւելով առաջ բերուին անոր մեզի տուած չարիքն , և թէ որչափ անով ուրիշ ազգերէ ետ եմք մնացեր , նոյն սիրտն որ առաջ ազնիւ հպարտութեամբ մը կը բարձրանար , հիմայ ալ ազնիւ ամօթով մը կը ցածնայ , կը քաշուի և կը յորդորուի այն նախատինքն վերցընելու իրմէն կամ ազգէն :

Ի յս օգտիս համար է որ կը փափազինք , կ'ազգենք , կ'աղաւենք ազգին յատուկ դաստիարակութեան փոյթ ունենալու . և նոյն վախճանին համար մենք ալ աս նիւթիս վրայ քանի մը մտածութիւննիս կը հրատարակենք . և չենք տարակուսիր որ մեր պատուական ըն-

թերցողք արդէն ձանցած ըլլալով որ զմեզ շարժողն ազգերնուս սէրն է , ընաւ ազգասիրութեան պակսութիւն չեն սեպեր՝ երբոր ստիպուինք երեմն ազգերնուս պակասութեանցն վրայ ալ ցաւով խօսելու , և ընաւ չկարծեն՝ թէ խօսքերնիս մասնաւորի համար զրուցուած ըլլայ . Ինթերցողք ազատ են դատելու , բայց մենք կը յուսանք որ մեր բարի կամքն ու դիտմունքն թող չտայ իրենց ազատութեան՝ մեր գրուածին մէջ ուրիշ բան գտնելու բայց զնոյն դիտմունքն , թէ յաջողած ըլլայ և թէ չյաջողած իր նպատակին համանելու :

Հ . Դ . Մ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

### ԱԶԳԱՑԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Ո՞ահովով Առաքել Տառ Ամբայ Օ՞ադայէան առաջնորդն արդունէ Ա առօդապէք :

Ո՞արդուս իր մարդկային բնութեան բարձրութեանն համանելու մեծ յորդոր է՝ իր նմաններուն ընտիր օրինակն , որ կամ զարմանքով կամ նախանձով կամ օգտակար անձնասիրութեամբ կը շարժէ՝ անոնց նմանելու կամ գերազանցելու . այնչափ ալ զօրաւոր կ'ըլլայ այս յորդորս որչափ որ մօտաւոր ըլլայ օրինակն ազգաւ , արեամբ և ժամանակաւ : Ի յս պատճառաւ երեւելի մարդկանց վարքն հրատարակելով , թէ որ քիչ անգամ մեր ազգայնոց վարքն ընծայեր ենք , ոչ եթէ արժանաւոր անձանց նուազութեան համար է , հապա զանոնք մեր ազգին ծանօթսեպելուս . թէպէտ և չենք պակսիր ասկէ վերջն՝ ալ աւելի ծանօթ ընել զանոնք . մեծ միիթարութիւն է մեզի թէ որ կարենանք՝ մեր պանծալի հին հարց և դիւցազանց կարգն շարել՝ մօտժամանակի արդիւնաւոր պարծելի անձինք ալ , որ այն հիներուն փառացն յաջորդութիւնն են , և նոր փառաց՝

սկիզբն և յուսադիր : Այս մեր փափա-  
գին առիթ տուաւ մեզի մօտերս Պ .  
Այս առաջնական բանասէրն հե-  
տևեալ յօդուածս զրկելով Շազմավի-  
պին հրատարակելու . և կը յուսանք որ  
հաճոյ ըլլայ գիտնալ այն գովելի անձին  
վարքն , որուն որ ազնուաժառանգ գեր-  
դաստանին անունն այսօր ծանօթ է  
ազգայնոց և Կարոպացւոց և տէրութե-  
թէ համբաւով թէ լրագրաց միջոցով .  
և ալ աւելի ծանօթութիւնն հիմայ կը  
վարագուրէ ժամանակին ներկայութե-  
որէնքն , մանաւանդ թէ առաքինի չա-  
փաւորութիւնն՝ որն որ զգուշանալով  
ժամանակին կամ շողքորթ կամ յոր-  
ծանուտ կամ նախանձագրգիռ հոսան-  
քէն , զինքն լութեամբ կը թողու ա-  
նաշառ անմահութեան դատաստանին  
և գովեստին , որուն որ արժանին է :

Եթև երեելի մարդիկներէն՝ որոնք  
մէյմէկ կերպ կատարելութեամբ ա-  
նուանի եղած են ատեն ատեն , իրաւ-  
ցնէ մէկն ալ . Օ ԱՏԱՑԵԱՆ ՄԱՀՏԵՍԻ  
ԱՐԱՔԵԼ ՀԱՏ ԱՄԻՐԱՑՆ է մեր մօտիկ  
օրերս , իրեն սրամութեամբն և մե-  
քենական արհեստի 'ի բնէ ունեցած  
յարմարութեամբը . որ հայերէնէ 'ի  
զատ լեզու չգիտնալով , առանց մաթե-  
մաթիքայ և ուրիշ հարկաւոր գիտու-  
թիւն սորվելու , և Կարոպան ալ աշ-  
խարհացուցի վրայ հազիւ թէ տեսած  
ըլլալով՝ ճախարակներ ու անուաւոր  
գործիքներ յօրինելու համեմատութե-  
կանոններով , և անոնց անսխալ շար-  
ժում տալու զարմանալի ճարտարու-  
թիւն մը ունէր . որուն օրովը եթէ շո-  
գոյ զօրութիւնը ճանցուած ըլլար՝  
անտարակոյս էր որ առաւել ընտիր ու  
զիւրին եղանակաւ շատ հնարքներ կը  
ճարտարէր : Խնքն այս մէծ պարծանքս  
ալ ունի , որ ( Ամանեան մէծազօր տէ-  
րութեան մէջ զանազան արհեստից  
գործարանաց հաստատուելուն սիզբնա-  
ւորողն է , և շատնալը ու յառաջ երթա-  
լով պայծառանալը իր որդւոց ու թոռան-  
ցը ձեռօքն և աշխատութեամբը կ'ըլ-  
լայ ըստ մէծի մասին , ինչպէս յայտնի է :

Յեղի հնութեամբ ու ազնուակա-  
նութեամբն ալ հոչակաւոր է . վասն զի  
մեր ազգին մէջ ծանօթ եղածներէն՝  
որոնք իրենց նախնեաց հնութիւնը կը-  
նան ցուցընել , առաջիններէն մէկն է  
մահտեսի Տատայ ցեղն . որուն նախա-  
հայրն է Օ ատայ անուն Շնայ քա-  
ղաքէն 1400ն ատենները , որպէս իր  
Ճիւղագրութիւնը կը վկայէ ' , որուն սե-  
րունդը մինչև մահտեսի Տատ անուանի  
սեղանաւոր են եղած Կոստանդնուպօլ-  
սոյ մէջ . և այս հաշուով Օ ատան՝ մեր  
Անեքերիմ Շրջրունի թագաւորին  
հետ Ա ասպուրական երկրէն գալով՝  
Արքաստիոյ ու Ամբատայ կողմերը  
քնակողներէն եօթներորդ կամ ութե-  
րորդ կ'ըլլայ :

Ո՞ահտեսի Շրաքել Տատ ( ուղիղը՝  
Դատ , իր նախնիքներէն մէկուն անու-  
նով , որ իցէ թէ Տրդատ կամ Տէրդատ  
է ) ծնաւ 1753 գեկտեմբեր 20 , Շնայ  
Կամարակապ գիւղը . դեռ մօրը գիրկը՝  
հայրը մահտեսի Կիկողայոս ամիրան  
մեռաւ Կոստանդնուպօլիս , և մօրը  
Ո՞արգարիտ խաթունին խնամքովը մէծ-  
ցաւ , տղայութենէն յայտնի ընելով ի-  
րեն մէծ հանձարը և ճարտարութիւնը .  
վասն զի փայտէ մեքենաներ , մոմէ ար-  
ձաններ , և այն , շինելն էին անոր ման-  
կական հասակին խաղալիքները . միայն  
հասարակ ընթերցմունք մը սորվեցաւ ,  
բայց խրթին շարագրութեամբ գիրքե-  
րը շատ աղէկ կը հասկընար ու ուղիղ  
կը բացատրէր : Տամն և ութ տարուան  
ամուսնանալէն ետե Կոստանդնուպօլիս

1 Այս Ճիւղագրութիւնը Ակնայ եկեղեցւոյն  
մկրտչեան ցուցակէն հանել ու Կոստանդնու-  
պօլիս բերել տուած է մահտեսի Տատը . բայց ցե-  
ղին սկիզբն այլ և այլ Ճիւղեր տարածուած , և  
իւրաքանչիւրն ալ զանազան անունով կոչուելուն  
ինչպէս Զատայէնան , Պերողեան , ( որ սիալ հընչ-  
մամբ Գեռենէք կ'ըսուի ) , և այն , միայն իւր Ճիւ-  
ղը՝ որ Զատայէն կ'ինայ , առեր է . նոյն Զա-  
տայէնան Ճիւղն ալ այնքան շատնալով հեռացեր  
էր իրարմէ , մինչև իննամութիւն կ'ըլլուէր . ինչպէս  
մահտեսի Տատայ ամուսնոյն հայրը մահտեսի Յո-  
հաննէս նոյն ցեղէն էր : Նաև Ֆէթիչ Սուլդան  
Մէհմետ Կոստանդնուպօլիսն առնելէն ետե իր  
տիրապետած երկրները աշխարհագիր ընելու ա-  
տեն՝ այս ցեղը բազմաթիւ գերդատան մ'է եղած  
Ակնայ մէջ :

Եկաւ հօրմէն մնացած ժառանգութիւնը առնելու մեծ հօրեղբօրմէն մահտեսի Աիմոն ամիրայէն, որ հօրը հետ սեղանաւորութեան մէջ ընկերութիւն ունէր, և ժառանգութեանն ալ իննամական էր. որոնց հաշիւները ԱՌութիւն ամիրայից տեսնելով՝ միայն ազարակ մը ու երկու սենեակ գտնուեցաւ Տատին հայրենի բաժինը. որոնք ծախելով գնաց հայրենիքը, մայրը Աշուսաղէմ տարաւ, և ետ դարձաւ նէ՝ առաջին անգամ ցցուց իր Ճարտարագործութիւնը դիւրաշարժ կերպով մէկ քանի հատ ջրաղաց շինելով իր երկրցոց խնդրանօքը :

Այս ժամանակը մահտեսի Տատ կարոտութենէն ստիպուած ոստայնանկութեամբ կ'ապրէր, ետքն ալ ժամացոյց շինելու ձեռք զարկաւ՝ որ ինքիրմէն սորված էր առանց վարպետի. անկէ ալ իր ապրուստը չկրնալով Ճարել նորէն Կոստանդնուպօլիս եկաւ. բայց շուտով ետ դարձաւ Անսայ վրայի լեռանը Ճամբան անցող դարձողաց ապահովութեանը համար լայնցրնելու և շտկելու, Արկայնեան Յարութիւն ամիրայի յանձնելովն. որն որ յաջողութեք գլուխ տարաւ սալյատակ ընելով ու հարկաւոր տեղուանքը կամուրջներ և աղբիւրներ շինելով՝, դարձաւ երրորդ անգամ Կոստանդնուպօլիս 1787էն. և սեղանաւորութեան պարապեցաւ Աւախանը. ետքն ալ ան տեղի Փայտոս ըսոււած աղօրիքին ընկերութեան մէջ մտած էր, երբոր սաստիկ հիւանդութենէ մը ութ ամիս անկողին ինկաւ. և առողջանալու ատեն զարմանալիք մը երեցաւ մարմնոյն վրայ, վասն զի բոլոր մորթը փոխուելով տեղը փափուկ եկաւ, և աշքին տեսութիւնն ալ այնպէս զօրացաւ, որ դիմացը Կյալաթա խուլէն բանող հիւսանց գործիքները՝ մինչեւ ուրագներուն և սղոցներուն բերնէն թափած տաշուքները իր աղօրիքէն կրնար տեսնալ:

1 Աս Ճամբան լեռանը կողին վրայ է, որ նեղ և գարաւանդ ըլլալուն անցնելը շատ վտանգաւոր էր մանաւանդ ձեռը :

Այս օրերս էր որ Գ Առւղամ Ահլիմ աշխարհաշէն թագաւորը ուղելով Կոստանդնուպօլսոյ մէջ կարգաւոր վառողարան հաստատել, Ֆրանչիսկոս անուն Պաղպիացի մը խոստացեր էր վառողը զիւրութեամբ պատրաստելու համար Ճախարակ մը շինել Այստեփանոյի վառողարանին մէջ<sup>1</sup>. բայց լընցընելէն ետև երբոր երկու ծիու չկրցաւ դարձրնել տալու, երկու գոմէշ լծեց խորտակուեցաւ : Այս ատենուան արտաքին իրողութեանց պաշտօնատարը ( Աէկիզ էֆէնտի կամ Կյարիճիէ ) անուանի Ուաշիտ էֆէնտին կը Ճանճնար մահտեսի Տատը, իր աւրած ժամացոյները անոր շինել տալուն՝ զիտէր Ճարտարագործ ըլլալն ալ. ուստի կեսարացի Վիւլլապեան Յակոբ աղայ Ճարտարապետին բերնով հրաման կը խարէ, որ շուտով ան խորտակուած մէքենան բանեցրնելուն Ճար մը գտնէ : Ան ալ տկար անձամբ կ'երթայ վառողարանը և տեսածին պէս իմաննալով պակսութիւնը՝ հոն մէկէն կարգաւորել տալով կը սկսի Ճախարակը դառնալ երկու ծիով :

Ան ատեն մահտեսի Տատը Ուաշիտ էֆէնտիէն քաջալերուած՝ ուրիշ կերպ Ճախարակի մը զաղափար ձեւացուց. որ զրան կողմանէ թագաւորին ցոյց տուին նէ՝ հրաման ելաւ թէ ատոր յօրինողը ատ մեքենան թող շինէ վառողարանին մէկ կողմը : Այս աւարտեցաւ 1794էն, տեսնել գնաց թագաւորն, և շատ հաճեցաւ, մանաւանդ որ այդ Ճարտար մարդը իր տէրութեան հպատակ Հայոց ազգէն է. ուստի մահտեսի Տատը գէմը բերել տալով հրաման ըրաւ, որ երթայ Ացատլու գեղը՝ ուր նոր վառողարանի հիմնարկութիւնը կ'ըլլար, ջրով դառնալու մեքենայ մը շինէ, վառողապետութեան պաշտօն տալ խոստանալով. և պարզեներէ 'ի զատ' հարկէ

1 Ասկէ յառաջ տէրութեան վառողը անպիտան Ճախարակով կը շինուէր կէլիսոլ և ուրիշ տէղուանք, որ շատ սուղ կ'ըլլար . Այստեփանոսի վառողարանն ալ անանկ էր, և սեպէ թէ Նիւչէրի ըսոււած ան ատենուան զօրքին ձեռքն էր :

և մաքսէ ազատ ըլլալու արտօնութիւն ալ՝ շնորհեց : Ի՞յս մեքենան վարի վառօղարանին մէջ շինեց մահտեսի ջատը, և Ի՞գատլու տանել հաստատելէն ետև՝ թագաւորն ալ գնաց . և ան ժամանակը տուաւ անոր վառօդապետութեան իշխանութիւնը 1793 յունիս 17<sup>են</sup>, և անկէ ետև սկսաւ ընտիր վառօդ հանել : Ի՞այց ֆրանչիակոս անոր անունին և փառաւորութեանը նախանձելով՝ կը հրատարակէր թէ Ի՞գատլուի վառօդը իր շինածէն տկարէ . իսկ դրան կողմանէ երկուքին ալ վառօդը փորձելով՝ Ի՞գատլուինը զօրաւոր գտնուեցաւ նէ՝ ֆրանչիակոսը վուրն տուեցաւ վառօդարանէն :

Վ'ահտեսի ջատ ամիրան մէկ քանի տարի ետև ուրիշ մեքենայ մը հնարեց վառօդի նիւթերը դիւրութեամբ պատրաստելու, որ շատուոր մարդոց ընելու գործը երկու ձիով կը կատարէր : Ի՞ս մեքենան երբոր երուեցաւ, ալ աւելի կատարեալը շինեց, որ չորս գործ մէկէն կը տեսնէր . այսինքն, վառօդին զանգուածը մանրել և մաղել, ու ածուխը ծեծել և մաղել :

Ի՞նուաւոր նաւակ մ'ալ շինեց, որուն անիւները հիմակուան շոգենաւաց անիւներուն նման էին . որ մէկ մարդու մը դարձունելով հովի և յործանքին զէմանվտանգ կ'երթար նաւը . և ( )ր. թագիւղէն մէկտեղ զատուած իրեք թիովնաւակէն շատ մը անցաւ իր սրբն. թացութեամբը : Դյովակալ հիւսէյին փաշայն տեսնելով աս նաւակը՝ յանձնեց իրեն որ արդունի նաւերուն յատակը ժողվուած ջրերը դիւրաւ պարպելու հնարք մը գտնայ . անիկայ ալ հնարեց, ան նաւերուն մէկուն մէջ անանկ վարպետութեամբ ջրահան մը շինեց՝ ուրով ջուրը մէկ մարդ մը քիչ ատենի մէջ ծով կը թափէր :

‘Ի՞ոյն փաշային հրամանաւ մեքենայ մը ճարտարեց նաւակայանին մէջ 1800<sup>են</sup>. երկան գերանները սղոցելով տախտակը ընելու, որ շատ աժան և շուտով կ'ըլ-

լար քան թէ մարդկան ձեռօք սղոցելը : Ուրիշ գործիք մ'ալ հնարեց 1802, Սիլինտիր ըսուածը, որ պղինձը տափակցընելով տախտակ կ'ընէր, արքունի նաւերուն տակը պատելու համար : Ի՞յս գործիքը հիւսէյին փաշային քով տեսնելով անգղիացի մը, և զարմանալով եթէ ճարտարութեանը ու զեղեցկութեանը, և եթէ անիւներուն ու կտորներուն իրարու հետ ունեցած յարմարութեանը՝ կը պնդէր թէ անտարակոյս Ի՞նգղիային բերուած է : Ի՞յս երկու մեքենայից համար առանձին գործատուն շինուեցաւ նաւակայանին մէջ, և երկար ժամանակ գործ կ'ածուէին, մինչև Այուղան Վ'ահմուտ արքային օրովը շոգեշարժ մեքենաները հաստատուեցան :

Ի՞ս ամէն ճարտարագործ գիւտերէն աւելի զարմանալու արժանի ան եղաւ, որ չուխայ գործելու համար հինգ հատ գործիք ( թէզկեաչ ) շինեց . և անանկ ընտիր չուխայ կը հանէր, մինչև Այուղան Վ'էլմու վեհափառ թագաւորը իրեն արուեստագէտ ծառային հանձարը և ճարտարութիւնը արժանապէս մեծարելու համար՝ անոր չուխային վերարկու հագած Ի՞գատլու գնաց 1805<sup>են</sup> տեսնելու եթէ չուխային գործուիլը, և եթէ ան բազմաշխատ մեքենան՝ որ սկսած էր շինելու մահտեսի ջատ թընդանօթները ծակելու ու վրանին ողորկելու . և շատ զմայելով ըսաւ որ չուխայի համար զատ գործարան շինուի . բայց ան օրերը իր թագաւորութեան աթոռէն իշնալը վրայ գալով՝ խափանած մնաց աս երկու գործն ալ, ու մահտեսի ջատայ մեծամեծ արտօնութիւններ տալու խոստմունքն ալ :

Ի՞յս արհեստահնար մարդը Այուղան Վ'ահմուտին ժամանակը Չէլէպի էֆինտի փողերանոցի տեսուցին յանձնելով ան գործիքն ալ ( հատտէ ) պատրաստեց, որ ոսկի և արծաթ գաւազանները հաւասարապէս կը տափակցընէր . որ իր մահուանէն ետև՝ հանձարով իրեն նման որդին մեծանուն Այսմոն ամիրայն փոքր ինչ փո-

փոխութիւններով կարգաւորեց դրամահատութեան գործակալ ազնուական Տիւզեան բարեպատիւ իշխանաց խընդիրանօք, ու գործածուեցաւ . և առջի տպուած ոսկի դրամէն խաւրեց թագաւորը Մէքքէի տարեկան նուելքը :

Մահտեսի Տատ ամիրային մեծ համբաւը ( ) սմաննեան տէրութեան սահմանէն ալ դուրս երթալով հասաւ մինչեւ Պարսից Շահին ականջը . որ իր դեսպանին բերնով խնդրեց 1810<sup>ին</sup> Վուղդան Մահմուտէն հրաման ընելու անոր, որ զայ իւր երկիրն ալ վառօդարանի մեքենայ հաստատէ : Ինյոյ նըրքամիտ թագաւորը աղէկ ճանչնալով իրեն հաւատարիմ և երախտաւոր ծառային իր տէրութեանը մէջ պիտանացու ըլլալը՝ ըլթողուց . միայն թէ թոյլ տուաւ ուղածներնուն օրինակը առնելու . ան ատենը մեքենականութեան տեղեակ մարդիկներ եկան Պարսից դունէն, մեքենաներուն օրինակները և անոնց վերաբերեալ խրատները առնելով մահտեսի Տատէն՝ գնացին :

Ի՞սկ մեծանուն մարդուն մտաց ձիրքերուն վրայ համառօտ մը խօսելէն ետեկ' արժէ . որ հոգւոյ կատարելութեանցը համար ալ ըսենք : Վրիստոնէական սպարտքերուն մէջ հաստատուն, և աստուածապաշտութեան ներմեռանդ ըլլալով՝ ծանր գործքերը և զբաղմունքները ամեննեին արգելք եղած չէին իր սովորական աղօթիցը և բարեպաշտութեանցը : Գործի մը ձեռք զարնելու ըլլար՝ առաջ անոր յաջողուիլը յլ յսուծոյ աղօթքով կը հայցէր . անկարգ և մոլեկան կլքեր չկրցան յաղթել աստուածավախ սրտին . թէպէտ բնութեամբ խոնարհ և մարդասէր էր, բայց մոլի և անպարկեշտ մարդիկներէ չէր ախորժեր և հետերնին ընտանութիւն չէր ըներ . առջեւը անպատշաճ և անպիտան խօսքեր թէ և իրեւ կատակ խօսել տուած չէր : Պարապութեան ժամանակը հոգեւոր գրքեր և սպատմութիւններ : Իրեն մեծ գովեստն այս է, որ առաքինի և գիտնական մարդոց հետ կը կենակցէր :

Օ աւակաց և թոռանց կրթութեանը և աստուածապաշտութեան համար ունեցած հոգը և ջանքը՝ մինչեւ հիմայացնի կ'երենայ իրեն և անոնց զաւեկաց վրայ փայլած բարեգործ և ազգասիրական արդիւնքներէն ու ուսումնական ախորժակէն, որ իրեւ հայրենական ժառանգութիւն մը ստացեր է իրմէ և հաստատուն կը պահէ այս պանծալի ցեղը :

Հայրենասիրութիւնն ալ շատ մեծ ըլլալով՝ ազգը զատուած տեսնելը իրեն սաստիկ ցաւ մ'էր . մեծազգի և առաքինի Յովհաննէս Տիւզեան Ակէպին ալ իր ցաւոյն հաղորդ գտնալով, և երկուքին ալ սրտին մէջ ազգասիրութեան բոցը հաւասար վառուած ըլլալով, միշտ մէկտեղ կը խորհրդակցէին աղգը միաբաննելու հնարքին վրայ, ինչպէս ուրիշ բարեսիրտ ամիրայից հետ ալ, որոնց մէկն ալ ամիրայ Յիմնն էր : Ի՞սկ բանիս համար ձեռք զարնելով Պատրիարքական հրամանաւն՝ արդէն քանի մը անգամ ժողովքներ ալ եղած էին երկու կողմի երեւելի ամիրաններով, երբոր Տիւզեան հոգեսէր Յովհաննէս Ակէպին վախճանը վրայ եկաւ, և տէրութենէն ալ զրսէն ալ ակնածութեամբ մը հիմայ ժամանակը չէ ըսուելով՝ երեսի վրայ մնաց խորհուրդն ալ հետեանքն ալ : Իսկ աստուածասէր և մեծազգի մահտեսի Մաքել Տատ փառաւոր իշխանը՝ յիսուն և ինը տարուան քրիստոնէաբար բարեպաշտութեամբ անցուցած կեանքը կնքեց խաղաղ մահուամբ մը 1812 օգոստոսի 31<sup>ին</sup>, լողաւլու իր տունը . և այս աստուածահաճոյ բաղձանքը՝ որ 'ի կենդանութեան միշտ սրտին մէջ կը կրէր, միշտ ալ յիշատակելու համար զրուեցաւ տապանագրին վրայ ( ) ըլթագիւղի գերեզմանատունը, ուր թաղուեցաւ, տասն և եօթ տարի վառօդապետութեան պաշտօնովը իրեք մեծազօր թագաւորի հաւատարմութեամբ ծառայելով :